

ԲԱՐՁՐԱԿԱՆ

ՕՐԱԿԱՐ

ԸՆԴՀԱՅԻ ՏԵՍԱԿԱՆԻ ԵՒ ԲԵԼՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԵԼԵՐԸ

Բ. ՏԱՐԻ, ԹԻՒ 8.

1844

ԱՊՐԻԼ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՍՏՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Լուսին :

Աս գեղեցիկ արարածը ուրիշ աստղերէն աւելի երկրիս մօտ ըլլալուն՝ ամէն ատեն մարդուս հետաքրքրութեանը պատճառ եղած է :

Պարզագով լուսնին որնայիս՝ ձեր մակ ու սև բծեր կը տեմնես վրան. որոնց պատճառը իրեն մակերեւութին անհաւասարութիւնն է, որովհետեւ արեւուն ըստը այլեայլ կէտերէն այլեայլ շառաւիդներով կը զարնէ ու կ'անդրադառնայ. իսկ թէ որ դիտակով նայիս՝ աս բծերը աւելի շատ ու մեծ կը տեմնես զանազան ձերով: Լուսնին մէջտեղը աւելի դուրս ուռած ըլլալով քան թէ եղերքը յայտնի կը ցուցընէ թէ գունտի ձեւ ունի և տափակ չէ, ինչպէս որ պարզ աչքով նայելու ատեն կը կարծուի:

Արևէն հեւու եղած բծերէն ու մանք միշտ ստուերի մէջ են, իսկ մօտ եղած կողմինները միշտ լուսաւոր. ասոր ներհակէ կան անանկ բծեր ալ որ որչափ արևէն հեւու են, այնչափ աւելի լուսաւոր կ'ըլլան, և արեւուն մօտ եղածներն ալ ստուերի մէջ են: Այս երկու ստուերներն երթալով կը կարծնան՝ քանի որ արեւուն ըստը շիտակ

զարնէ լուսնին վրայ, այսինքն որչափ որ լուսինը լրանայ. իսկ լուսնին լըրման ատենը ստուերը բոլորովին աներեւոյթ կ'ըլլայ: Խրորդ ու վերջին քառորդին ստուերները նորէն կը սկսին, բայց աւջինին հակառակ կողմը կ'իյնան նոյն կարգով. այսինքն արեւէն հեռու եղած կողմը շատ մը լուսաւոր բծեր կ'երեւնան, իսկ մօտ եղած կողմի բծերը ստուերի մէջ կը ծածկուին:

Այսէ աստղաբաշխները կը հետեղնէն թէ առջի բծերը լեռներեն, իսկ ետքինները ձոր: Այս իրաւցընէ, թէ որ աս երեւոյթները բաղդատենք մեր հողագունտին երեւոյթներուն հետ, ամենեին նոյն կը գտնենք. ուստի աս կարծիքն ալ շատ հաւանական կ'երենայ: Այս որովհետեւ աս երեւոյթները չեն փոփոխիր, ամենեին պատճառ չկայ կարծելու թէ լուսնին մէջ ջուր, ծով, ամազ ու մթնոլորտ ըլլայ, և բոյս բուսնի:

Խրբոր լուսնին քառորդը լուսաւորուած է, իրեն մէկ դին կլոր կ'երեւնայ, իսկ մէկալ կողմը անհաւասար. ասկէ կը հետեւի թէ լցոն ու ստուերը

մէկմէկէ մասնաւոր գծով մը չեն զա-
տուիր , և ծայրերը կոտրածի պէս՝
անհաւասար կ'երենան : ՚լոյն իսկ լո-
տուերով պատաժ կտորին մէջ լուսա-
ւոր կէտեր կ'երենան : ՚լոր լուսնին
չորրորդ կամ վեցերորդ օրը աս դին
ան դին լուսաւոր կէտեր կ'երենան
ժայռի կամ մանր կղզիներու ձեռվ ,
թէպէտ և դեռ բոլոր լուսնին սկաւա-
ռակը մութ է . իսկ անհաւասար ե-
րեցած կողմին լուսաւոր կտորին մօտ
երեցած թձերը երթալով իրենց ձեր
կըփոխեն , ինչուան որ լուսաւոր կտո-
րին հետ կըմիանան , և ետեւէ ետեւ
լուսնին մութ կտորին մէջ լուսաւոր
կէտեր կ'երենան : ՚լսկ լուսնին պակ-
սելու ժամանակը ասոր հակառակը
կըպատահի . ան կտորն որ առաջ բո-
լուրովին լուսաւորուած էր՝ կըմթըն-
նայ ու միայն քանի մը լուսաւոր կէ-
տեր կըմնան մէջը . աս կէտերն ալ
երթալով իրենց լոյսը կըկորսունցը-
նեն ու ստուերով կը ծածկուին . աս-
կէ յայտնի կ'ըլլայթէ ան լուսաւորկէ-
տերը լուսնին մակերեսութէն բարձր
եղած լեռներ են : ՚լուներուն մէկ-
մէկէ առաջ կամ ետեւ լուսաւորուելո-
վը իրենց բարձրութին ալ կըչափուի .
և տեսնուած է որ աս լեռներէն մէկ
քանին մէկ փարսախէն աւելի բար-
ձրութիւն ունին :

Շատ աստղաբաշխներ մեծկակ դի-
տակներով քննեցին տեսան որ լուսնի
մակերեսութին վրայ հրաբուխի բե-
րաններ կան՝ մեր հողագունատին վրայ
դանուած հրաբուխ լեռներուն նման ,
ինչպէս է ՚լունան , ՚լ եսուվը , ևն :
Շայց աս բանիս վրայ մեծ տարակոյս
կայ . վասն զի կըսեպուի թէ լուսինը
օդ կամ մթնոլորտ չունի . և առանց
մթնոլորտի կրակ չկրնար ըլլալ , և ոչ
հրաբուխ : ՚լ'էկ կողմանէ ալ ու-
րիշ կարծիք մը կայ թէ շանթաքարե-
րը լուսնին հրաբուխներէն ինկած
ըլլան . և զասոնք երկրիս ձգողութէր
տակը ձգելու համար թնդանօթի ու-
ժը բաւական է . ասկէ կը հետեւի
թէ լուսինը կամ մթնոլորտ ունի ,

կամ անանկ կազի նման նիւթ մը ո-
րով կարենան մարմինները բոլնկիլ :
՚ուսնի մակերեսութին անհաւա-
սար ըլլալը ցցունողները առջի դիմակ
գտնողներն եղան . ետքը աստղա-
բաշխները աւելի ետեւէ ինսալով լուս-
նին համար աշխարհացոյց կամ թէ
ըսենք լուսնացոյց թղթեր գծեցին ,
և որչափ որ գործիքները կատարելա-
գործուեցան՝ կամաց կամաց չափերն
ու հաշիւններն այնչափ աւելի ձը-
դուեցան :

՚ուսնին ամէն մէկ թձերուն մէյ-
մէկ յատուկ անուն դրուեցաւ . ՚իչ-
չիոլին ու ՚րասսինին աս թձերը երե-
ւելի աստղաբաշխներու անունովը ա-
նուանեցին : ՚եւելիս անունով մէկն
ալ առանց նայելու թէ կըյարմա-
րին չեն յարմարիր՝ առաւ մեր հողա-
գունատին աշխարհքներուն ծովերուն
ու կղզիներուն անունը՝ լուսնին այլ-
ևայլ կտորներուն վրայ դրաւ : ՚նայց
հիմա աւելի ՚իչչիոլիին դրած ա-
նունները կը գործածուին , քան թէ
՚եւելիսինը . վասն զի աւելի յար-
մար տեսան ՚լոպերնիկոսին՝ ՚ծիքոնին
ու ՚րալիլէսիսին անունները գործա-
ծել , քան թէ աս կտորին ՚լգիպտոս ,
մէկալին ՚այաստան , մէկալին ՚ի-
ջերկրական ծով ըսել :

՚ուսինը երկրիս պէս անթափանց
մարմին է և ինքն իրմէ լոյս չունի . իսկ
ան լոյսը՝ որով լուսաւորուած կը տես-
նենք՝ արեւէն կ'առնէ . անոր համար
մէկ երեսն որ դէպ ՚ի արեւ դարձած
ըլլալով լուսաւոր է , մէկալ երեսը
բոլորովին խաւար կը մնայ . իսկ երբ-
որ երկրիս ու արեւուն մէջտեղը կու
գայ , խաւար կողմը մեզի դարձած ըլ-
լալով զինքը չենք տեսներ :

՚ուսինն իր ըրջանը ընելու ատեն
շատ փոփոխութիւններ կ'ունենայ :
՚շրբոր անմիջապէս արեւուն դիմացը
իյնալուն համար կըս կլոր կ'երենայ ,
կ'ըսուի լուսնի լուսնի : ՚լ'էպ ՚ի արեւէք
շարժած ժամանակը իրեն մթընցած
եղերքը արեւմտեան դին կ'իյնայ . եօ-
թը օրէն քիչ մը աւելի անցնելէն ետ-



Լուսնացոց 1 :

1 +	Պիւթագորաս	17	Գալիլեոս	E	Լիճ Աղրջոց
2	Մնդիմիռն	18" +	Sկրոն	F	Լիճ Մահու
3*	Պղատոն	19	Պիտոստոս	G	Ծով Ցրտին
4	Արփատառէլ	20	Պետաւիոս	H	Ծով Շոգելից
5	Հերակլէս	21	Ֆրաքսաթոր	I	Ծոց Տեղատութեանց
6	Ատլաս	22	Պուլիալդոս	K	Ծով Խոնուօւտ
7	Հերակլիդէս սուսն	23" +	Կասենտի	M	Ծով Մըրկածին
8	Հերակլիդէս Տշմարխան	24 +	Արզաքէլ	N	Ծով Անձրեաբեր
9*	Պոսիդոնիոս	25'	Պալզմիոս	O	Ծոց Ծփածանի
10	Սրբիմեդէս	26	Լանգրեն	P	Ծոց Ցօղաբեր
11	Կղէոմեդէս	27	Կրիմալտի	Q	Երկիր Եղեմանց
12'	Արփատառէսոս	A	Ծով Բերրի	R	Երկիր Երաշտի
13*	Երատոսթենէս	B	Ծով Նեկտարի	S	Լիճ Միդապատ
14'	Կոպերնիկոս	C	Ծով Անդորրութեան	T	Լիճ Կարկտաբեր
15	Քեփլեր	D	Ծով Պարզութեան	V	Լերինք Ապեննեան
16	Հեւելիոս			W	Լեառն Սպիտակ

1 Առ լուսնացուցին մէջի թիւերուն բացատրութեանը մէջ, ան անուններն որ վրանին ասաղ (*) մէ

Քը առաւօտեան ժամը վեցին միջօ-
րէին վրայ կըհասնի կէս շրջանակի
ձեռվ, և իրեն եղջիւրները արեւուն
ներհակ դին դարձած են . ան ատեն
կ'ըսուի էս լուսին : Դանի որ դէպ 'ի
արեւելք կ'երթայ՝ արեւմտեան կողմը
կը մթըննայ և կէս լուսնի ձե կ'առնէ,
և իրեն կորնթարդ կողմը միշտ դէպ
'ի արե դարձած է . աս մահիկը եր-
թալով կը պղտիկնայ, ինչուան որ լուս-
նի լրմաննէն տասնուշորս օր ետքը
արեւուն ճառագայթներէն ծածկուե-
լով աներեսոյթ կ'ըլլայ : Չորս օրէն
ետքը իրիկուան դէմ նորէն կ'երենայ
կէս շրջանակի ձեռվ, կորնթարդ կող-
մը դէպ 'ի արե : Դէպ 'ի արեւելք
շարժած ատենը լուսնին կէս շրջանա-
կը կըմեծնայ ու ձուածե կ'ըլլայ, և
քսանեիններորդ ու կէս օրը նորէն ա-
րեւուն դիմացը իմնալով կէս գիշերուն
կըլլանայ : Դայց անկարելի է որ մենք
լուսինը ամբողջ լրացած տեսնենք. վե
զի դիսակով կը տեսնենք որ լրացած
լուսնին մէկ դին կամ մէկալ դին քիչ
մը ստուերի մէջ է : | ուսնին լեռնե-
րը աղէկ տեսնելու համար աձելու
կամպակելու ժամանակընայելու է:

| ուսաւոր կէտերուն համար շատ
տեսակ կարծիքներ ըրած են բնագէտ-
ները . ոմանք անոնց աղուորութեանը
վրայ սքանչանալով ըսեր են թէ ա-
գամանդի ժայռեր են . բայց աւելի
հաւանական կարծիքն ան է՝ թէ ա-
սոնք չոր ցամաք ժայռեր են, և իրենց
բարձրութեր համեմատ արեւուն լու-
սը կըցոլացընեն : Դամապէս շատ
կարծիքներ կան թէ արդեօք աս լեռ-
ները ինչպէս ձեացած են . իսկ ինչ
բանի համար ըլլալնուն վրայ ամէնքը
միաբան են : | Ուսի որ լուսնին մակե-
րեսոյթը հարթհաւասար ըլլար կամ
թէ ջրով ծածկուած, արեւեն ա-
ռած լսութ չեր անդրադարձներ, և

կայ, բարձր ու մանեկամե տեղուանք են . խաչը
(+) կը ցուցընէ թէ մանեկամեին մէջտեղը լւո-
մըն ալ կայ . շակերտը (') թէ ան տեղը մէծ փոս-
մը կ'երենայ : Լատին այբուբենով դրուած անուն-
ները Ռիչլուլին հնարածներն են :

արեւուն ճառագայթները մէկ կէտի
վրայ ժողվելով՝ աչուրնիս կ'առնէին .
իսկ հիմա իրեն մակերեւոյթը անհա-
ւասար ըլլալով ու լեռներ ձորեր ու-
նենալով՝ արեւուն լոյսը աւելի մեղմ
կ'անդրադարձընէ դէպ 'ի մեզ . որով
առանց նեղելու կրնանք նայիլու դի-
տողութիւններ ընել վրան :

| Ուսի որ լուսնին բծերը աղէկ դի-
տելու ըլլանք՝ կը տեսնենք որ լուսնին
միշտ մի և նոյն երեսը մեզի կը տես-
նուի, այսինքն իրեն զնտին կէսը .
իսկ մէկալ կիսագունտը ամենեւին
չերեւնար : | Այս բանս իր երկու տեսակ
շարժմունքէն առաջ կուգայ . վասն
զի իրեն երկրիս վրայ ըրած շրջանը
(որ քսանը օթը օրուընէ քիչ մը աւե-
լի կը տեսէ դէպ 'ի արեւելք) և ա-
ռանցքին վրայ ըրած շրջանն ալնոյն
չափ ժամանակի մէջ ընելուն՝ պէտք
է որ միշտ մի և նոյն երեսը եկրիս դար-
ձած ըլլայ :

| Այս որովհէտեւ լուսնին առանցքը
իր շրջանին ծրին վրայ քիչ մը խոտո-
րած է, անոր համար երբեմն մէկ
բեեւոը աւելի մեզի կ'երենայ, եր-
բեմն ալ մէկալը :

| ուսնին շրջանը ձուածե է՝ որովկը
պտըտի երկրիս վրայ : | ուսնի շրջա-
նին միջին տրամագիծն է 781 ֆարսախ.
և իր շրջանը 27 օրուան, 7 ժամու,
43 վայրկեանի և 11 րոպէի մէջ մէկ
անգամ կը կատարէ :

| ուսինը նոր ծնած ատենը կը տես-
նենք որ անոր մութ կողմը դէռ
արեւեն լուսաւորուած չէ, բայց աղօտ
լսու մը ունի . ասիկայ երկրիս լուսոյն
անոր վրայ ցոլանալէն առաջ կու-
գայ . և որչափ որ մեր կիսագունտին
մէծ մասը լուսաւորուած է՝ լուս-
նին ան կողմն ալ աւելի սլայծառ լսու
կ'ունենայ : | Ուսի որ լուսնին մէջ մարդ
գանուեր, երկրիս վրայ ալ ան փոփո-
խութիւնները կը տեսներ՝ ինչ որ մենք
լուսնին վրայ կը տեսնենք :

| ուսնին վրայ գտնուած մութ ու
Ճերմակ բծերը դիտելով՝ իմացուած
է որ իր վրայ մէծամեծ լեռներ կան .

և ասոնց շուքը իր դաշտերուն վրայ զարնելով մութ բծեր կը ձեացընէ որ արեւուն լուսոյն զարնուածքին համեմատ կը փոփոխին . և լուսաւոր ըսկաւառակին եզերքը որ դիտես՝ աս լեռներուն պատճառաւ ակռայակռայ կ'երենայ : Այսոնց շուքն է պատճառը որ լուսնին վրայ տեղ տեղ խոռոչներ կ'երենան երկրիս վրայի ձօրերուն ու վչերուն նման : Առաջին վրայ հրաբուխի երեսոյթներ ալ տեսնուած է . աս երեսոյթներուն երեւելին Հերշէին տեսածն է , որ երկու գիշեր վրայէ վրայ դիտելով տեսեր է որ լուսնին հիւսիսային արևելեան կողմը եղին ըստուած բծին քով սաստիկ կը բռնկէր բորբոքած հրաբուխի պէս . բռնկած միջոցին տրամագիծն էր իրեք անգղիական մղոնէն աւելի : Աւրիներն ալ մութ կողմը սաստիկ լոյս մը տեսեր են , և կ'ըսեն թէ հրաբուխի բռնկելէն առաջ եկած է : Ոյերես հրաբուխներէ առաջ կուգան նաելուսնին վրայ երեցած բծերուն փոփոխութիւնները :

Այսպէս կը կարծուի թէ լուսնին բոլորտիքը ոչ ամակայ և ոչ գոլոշի , որոնց մէ անձրե ձեանայ . վասն զի թէ որ ամպ ու գոլոշի ըլլար՝ երթեմն լուսնին ամբողջ կամ մէկ մասը պիտի ծածկուէր . ուր ընդ հակառակն կը տեսնենք որ լուսինը միշտ պայծառ կ'երենայ նաեւ ան ատեն՝ որ մեր մթնոլորտը միգապատ է : Իսկ Հեւելիոս շատ անգամ տեսեր է որ մէկ գիշերուան մէջ մի և նոյն դիտակով վեցերորդ ու եօթներորդ կարգի աստղերը աւելի պայծառ կը տեսնուին քան թէ լուսինն ու իրեն բծերը . ասկէ շատ աստղաբաշխներ ուզեր են հետեւանք հանել թէ որովհետեւ աս երեսոյթը ոչ մեր մթնոլորտէն կը կախուի , ոչ դիտակէն , ոչ լուսնէն և ոչ դիտողին աջքէն , ուրեմն լուսնին բոլորտիքը մթնոլորտի պէս բան մը կայ :

Դերմանացի մէկ քանի աստղաբաշխներ ալ աղէկքնուիներ ընելով

կը հաստատեն՝ թէ լուսինն ալ մթնութրտ մը ունի , բայց երկրիս մթնութրտին պէս թանձր չէ :

Առաջնի երեսոյթներուն վրայ ընդհանրապէս այսչափ խօսելէն ետքը , մէկալյատկութեցը վրայ սւրիշ անգամ խօսելու առիթ կ'ունենանք :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Վիշտունք երկրագործութեան :

Զ.

Հողին աղբեցութիւնը բուսաց կը ա :

Հ. Հեսակ տեսակ հողերը բուսոց վրայ ինչ ազդեցութիւն ունին .

Պ. Հողերը բուսոց սննդաբար հիւթը կը պահէն ու զանոնք ամուր կը բռնեն , և իրենց զանազան յատկութիւններուն փոփոխութեանցը պատճառ կ'ըլլան : Հողերուն դրսի կամ բնական յատկութիւնները կը սեպուին իրենց մասնիկներուն խոշորութիւնն ու ձեր , գոյնը , կէսօր ատեն տաքնալը , գիշեր ատեն պաղելը , խոնաւութիւնն պահէլը կամ շուտով չորնալը , ևն :

Ա. յատկութիւններէն առաջ կուգայ նիւթական պաղաբերութիւնն ըստուածը , և բոյսը ասոնց մղով կ'աձի ու կը մեծնայ : Իայց բուսոց ու կենդանեաց փուութիւնները և քանի մը տեսակ աղեր ալ երկրին պտղաբերութիւն կուտան , ուստի կ'ըսուին գիտական պաղաբերութիւնն . և աս երկու տեսակն ալ ամենահարկաւոր են :

Հ. Հողի մը յատկութիւնները ինչ պէս կը ձանցուին .

Պ. Ամէն բոյս նոյն հողին մէջ առաջ չգար . ըսելէ թէ ամէն հող ալ ամէն բոյսի յարմար չէ . ուստի երթոր ընդարձակ երկիր մը մէկ տեսակ բոյս